

ՃՆՉԱՌԵՆՆԵՐԻ ՅՈՒՆԱԴԱԿԱՆԻ ԹԻՐԻ

«Բրո Արմենիայ»ի վերջին թիւին մէջ, Պ. Բիեր Քիչեար հետեւեալ տողերը կը նուիրէ վեր. Հնչակիան կուսակցութեան Քոմքիէնը զրիած յիշատակագրին. «Վիշիցին վայրիկեանին կ'իմանա թէ Հնչակիան յեատիպասն կուսակցութեան կերպանական վարչութիւնը փոմքէնը դրկած է. Զարին այց քաղաքն հանելէ անմիջապէս յետոյ, յիշատակագիր մը երկու օրինակով, մըն ուղղութեամբ Փրատասական հարապետութեան նախագահին, միւս՝ Առաջին կայսեր Ա. և յիշատակագիր կոյշում կ'ընէ ուշադրութիւն դարձնել Հայաստանի զարուրելի կազմութեան վրայ և մասնաւորապէս Մուշի եւ Սասունի գէզգերուն. եւ կը որ ճարտիք Ֆրանանի եւ Ռուսանական կորովի դործունէւութեան ամբ նախաձեռնութիւնն առնելու, վերջ զնելու համար իրաց վիճակի մը որ խաղաղութեան դէմ մասնական վասն մը կը կացուցանէ, գործադրի ատալով Հայաստանի մէջ այս առարնորդութեամբ գոր եւ րուսական պետութիւններն իրենք իսկ առաջարկեցին 1895ին:

«Յայտէ, առանց իրարու հնու խորդքակցած բլայու, հայկական գործունէութիւններն երկու պատմական կուսակցութիւններն միւնքն գաղափարն ունեցած են Ֆրանային կոչում ընելու իրենց ժողովրդին ֆրկութեանը համար.»

«Ֆրանայի համար շատ մատուր բան մը եւ անքանէ իմօթ մը պիտի ըլլար եթէ իրենց ձայնը լսելի չըլլար այս եղբարակն պատուն ուր դիւզերը կը բոցավառին եւ արիւնը կը հոսի. Մեծ Մարդասականին հրամանով ո»

ԳՐՔԵՐ ԵՒ ԹԵՐԹԵՐ

ՄԻՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԻՐԸ,

— Պ. ԶԵՐԱԶ, ԴՐՈՇԱԳԵԱՆՆԵՐԻ, ԶԱՐԸ ԵՒ
ԲԱՍՄԱՆՁԵԱՆ ԲԵԻԵԱՆԱԳԻԾԸ,
— ԿՈՌՈՒՊՂՆԵՐՈՒԻ ՀԱՄԱՐ.

— — —

— Միուրեան ի ներիր. — Պոսթոնի «Զայն Հայութեաց» իր սեպահմեր 14ի թիւին մէջ հետեւեալ լուրը կը հազրոգէ որ ամենամեծ հաճոյք պիտի պատաստէ բոլոր անկեղծ ազգաւորներուն. «Երեք կուսակցութեան պատկանող խումբ մը յեղարիխականներ — որոնց մէջ նաև «Հայութեաց»ի եւ «Զայն Հայութեաց»ի խմբագրական մարմններու անդամներ — կանխաւ եղած կարգադրութեան մը համաձայն սեպտ. 6 ուրբաթ երեկոյ համարեցան նորանելու թէ ի՞նչ միջանակ կը ան գտնի և համերաշխութիւն մը դոյցացնելու մեջ սեպահմանայի երեք

Ցեղ. մարմիններու մէջ, եւ միութեան իրագործումին նպաստելու երեք կուսակցութեանց միջնեւ:

«Ժողովը ընկերական խորդքակցութեանէ մը ետք հետեւեալ թիւազրութիւնները ըրաւ.»
«1. «Հայութեաց»ի եւ «Զայն Հայութեաց»ի խմբագրութիւնները զաղրեցնեն ասէէ եաք կուսակցական-անհաւական գէճները:

«2. Գումարում մը եւս ունենալ յառաջիւկայի առաջիւկի թիւի կամաց անհաւական միջնիւրը շարունակելու միութեան ինքուրումասին:»

Կը մաղթեմ, եւ կը յուսամ, որ Դրօշակեանց վարժնը մարմինը պիտի չուշանայ հետեւելու Ամրիկայի Դրօշակեաններուն աղնին եւ ուշիւրինակին:

— Պ. Զերազ, Դրօշակեանները, Զարը եւ Բուռնակն եւ բեւոպակցը. — «Արմենիայ»ի վերջին թիւին մէջ Պ. Զերազ սիմակը մը եւ «ամիսաւերաթիւն» մը (gaffe) կ'անուանէ Պ. Քիյետով ձնուով Պ. Տելլամակի մօտ Դրօշակեանց ղիմանը. Պ. Զերազ կը մեղադրէ Դրօշակեաններուն արաբուրութեամբն միունքնին, մինչդեռ կ'ըսէ՝ կրնային 1895 մայիս 1-ին ծրագրին գործարութիւնը պահանջնիւ, Պ. Զերազ կը կարծէ որ նոր ծրագրի մը ներկայացնիլը, պետութեանց եւ Սուլթանին միջնեւ նորանոր վէճեր յարուցանելով, պիտի յապակեցնէ հայկան խնորոյն լուսումը. «Նոր ծոպիր մը ներկայացնելու, կ'ըսէ պ. Զերազ. Նոր ծոպիրին ովեւարու կրկարաձել է, Սուլթանին հացին իւղ քանի է ու Արդէն կը կարծէ պ. Զերազ. Դրօշակեան կուսակցութիւնը մարմիններուն ամենին հայրածար մը ներկայացնելու համար, որովհետեւ «այս կուսակցութիւնը լաւ արտվի չի անսնուիր և բուռպական կառավարութեանց մեծամասնութիւնն որոնք հայկաբարախիական ենս : Այսու հանդերձ պ. Զերազ կը գնահատէ Դրօշակեաններուն «դիմանագիտական դիմումներ ընկել սկսիլը», բայց, կ'ըսէ, «որովհետեւ ամէն բանի մէջ աշկերտութեան շրջանէ մը պէտք է անցնի, կը պահանձի որ այց քաղաքականութեան նորընծանները ձախաւերութիւններ կը գործէն: Մեր աշալըշութեանը յանձնուած շահերուն մասանգութեանը մեր վըրայ պարու կը դնէ այց սիմանմերուն նորագոյնը մասաններու ընկելու:

Այս տողերը գրուած են միմիրայն Դրօշակեանց եւ «Բրո Արմենիայ»ի ֆրանսական խըմբին ձեռարկին արժէքի կոստըու համար, — որուէն զի իթէ վայուածով վաղը հայկական խնդրութիւնում լուծուր, հայ ժողովուրոց կարծէ թէ այց լուծուր կը պարտի միայն եւ միայն ազիցապրին բոլոր պ. Զերազ. — քաղաքագիտական բարութեան նորանոր մարմներ կը գործէն: Մեր աշալըշութեանը յանձնուած շահերուն մասանգութեանը մեր վըրայ պարու կը դնէ այց սիմանմերուն ընկելու:

A.R.R. @